27ԾԱՒ, ՍԷՆԷ Ն· 4853 — 1911 ՓԵՏՐՎԱՐ 19/4 ՄԱՐՏ — ՃՈՒՄԱ. ԻՐԹԷՍԻ — 19 ՇՈՒՊԱԹ 1326)(3 ԲԷՊԻ ԻՒ, ԷՎՎԷԼ, 1329

ՄԷՋՄՈՒԱԻ ԱԽՊԱՐ

ԳԻՆԸ 30 ԲԱՐԻ — ԳԻՆԸ 30 ԲԱՐԻ

DIRECTION DU JOURNAL
MEDJMOUA-I-AHBAR
65, Grand'rue de Péra, Taxim, 65

ԱՊՈՒՆԷՍ ԳԻՆՈՒՈՒԹԻՒՆՔ

		Սեճեվիին	6 ամսվայ
Իսթանպոլ իլչին	Ղրուշ	60	35
Թաշրա իլչին	»	85	45
Մէմալիքի էճնեպիյէ իլչին	Ֆրանկ	20	10

ՀԱՐՑԵԼԻՆՊԻՒՐ վ. ՃՈՒՄԱ. ԻՐԹԷՍԻ
ԿԻՒՆԼՈՒՐԻ ՆԷՏԸ ՕԼՈՒՆՈՒՐ
Իլանաթ իլչին այրընա բազարլըգ :

مجموعة اخبار
مك اوغلى تقسيم جاده‌سى نومرو ٦٥

ԿԻԶԼԻ ՊԻՐ ԷԼ
ՎԷ
ՂԱԶԷԹԱՄԸՂ

Սօն կիւնլէրտէ պաղը միլի միւէսսիսլիկիւ, ղազէթամըզին ապօնէլիկինի թէրք իթմիշլէր տիր։ Պու միւէսսիսէլէր, սօն վազըթլարա գատար ղազէթամըզա ֆէվզէլատէ թէվէճճիւհլէրի օլտուղը, մէնտուն օգու

կամ հրաժարեցուցուելուն պարագային պէտք եղած արամադրութիւններն։

Լաւագոյն չէ՞ր ըլլար միթէ հին անուանով Կաթողիկոսական Աթոռակալ կոչել Կաթողիկոսական Փոխանորդն՝ որ անուններու նոյնութեամբ չվոխելու առիթ կ'ընծայէ Պատրիարքական Փոխանորդին հետ։(*)

Անցնինք Գլուխ Դ.ի որ կը խօսի Ազգային Սինոդոսի մասին։ Այս գլուխն Յօդ. 32ի վրայ մեր Արիւապատիւ Եպիսկոպոսաց ուշադրութիւնը կը հրաւիրենք որ գրեթէ բառ առ բառ նոյն են նախորդ կանոնագրութիւններու սոյն յօդուածին հետ։

Յօդ. 34ի մասին մեր հայեացքն պարզած էինք ասկից առաջ։ Կարդանք անգամ մը սոյն յօդուածն։

«Յօդ. 34.— Սինոդոսը կը կազմեն բացի Գահերէցէն՝

Ա. Հայ-Կաթողիկէ Նուիրապետութեան Եպիսկոպոսունք.

Բ. Արտասահման գտնուող Միաբանութեանց Եպիսկոպոս-Աբբահարք և թեմական Եպիսկոպոսունք, որոց ընտրութիւնն ըստ օրինաց կատարուած է և ձեռնադրութիւնն Կաթողիկոս-Պատրիարքէն ընդունած ըլլան։»

Իր ձեւին մէջ, չըսեմ անկարելի, բայց գոնէ դժուարին պիտի ըլլայ հաշտեցընելն մեր այլազան կղերին նկատումներն այս մասին, որովհետեւ մեր կղերն անանկ խաղերու չի գար. մինչեւ որ երկուքն չտեսնէ մէկը չըսէր։ Կան ալ որ ոչ կուզեն յարաբերութեան մտնել, և ոչ ալ փառքի, պատուոյ արժանալ։ Ան ալ իրենց գիտնալիք բանն է։

Սոյն յօդուածին Ա. մասին նկատմամբ ասկէց առաջ խօսած էինք, զոր կը խուսափինք կրկնելէ. իսկ գալով Բ. մասին, արտասահման գտնուող Միաբանութեանց Աբբահարք իրաւ է թէ անպատշաճութիւն մը չունին չմասնակցելու Սինոդոսի, բայց հոն այդ ժողովին Գահերեցին ինչ հանգամանքով պիտի ներկայանան։ Միւս Եպիսկոպոսներն այդ նուիրապետութեան համար կոչուած, և Աբբահայրերն, այդ հանգամանքէն զուրկ ըլլալովնին, ինքնին Սինոդոսին բոլոր անդամներուն մէջ պարտքի և իրաւունքի հաւասար բաժին պիտի չըլլայ։ Այս կէտն միշտ պարզելու միջոցին վրայ խորհելու պէտք է Կ-Պարիզքին անկ է, որովհետեւ երբ Հասուն Կաթողիկոսն իր ձեռնադրութենէն վերջ, 1869ին Հայ-Կաթողիկէ Եկեղեցւոյ գործերն բարեկարգելու համար ընդհանուր եկեղեցական ժողով գումարեց, որուն կ'անդամակցէին չատ մը վանական Միաբաններ և Հիւրմիւպ Եպիսկոպոսն ալ (ոչ Աբբահայրը), սոյն ժողովն, կարծենք 7-8 ամիս տեւեց, և երբ Վատիկանեան Ընդհ. ժողովն բացուեցաւ (1870), Հասուն՝ իւր Եպիսկոպոսներով Հռոմ մեկնելով՝ այդ ժողովն ցրուեցաւ, ապագային կրկին գումարուելու նպատակաւ, զոր կարելի չեղաւ գումարել՝ ծագած վէճերու բերմամբ։

Յօդ. 35.— Կարդանք մէյ մը եթէ կը հաճիք. «Սինոդոսին անկ է հրսկել և գործադրել տալ, որ Հայաստանեայց Ս. Հարց և Վարդապետաց հաստատած ծէսերը, արարողութիւններն առանց բացառութեան միաձեւ ըլլան և անխափան ի գործ դրուին ամէն Հայ-Կաթողիկէ եկեղեցեաց մէջ։»—Այս յօդուածն կերպով մը բացատրական ձեւով Յօդ. 32ի լրացուցիչ մասն է, որուն մէջ Սինոդոսի սահմանն կը գծուի։

Այս յօդուածի արամադրութիւնն ոչ հին և ոչ ալ վերջէն փոփոխուած ծրագիրներու մէջ նախատեսուած է, և շնորհաւորելի է իսկապէս Յանձնաժողովոյ յարգոյ անդամք որ կանխատեսած են մեր այս սակաւ կողմն, որ մեզի նման աւրեւելածէս ժողովուրդի մը պատիւ չբերելէ զատ՝ մեր ներքին միութեան կազմաւորման ալ կը նպաստէ։ Մինչեւ հեռուներն, այսինքն գաւառներն չերթանք, հոս Կ.Պոլսոյ մէջ իսկ մեր եկեղեցիներուն մէջ կատարուած ոչ արարողութիւններն, ոչ ծէսերն և մանաւանդ նորամուտ սովորութիւններն բնաւ չեն համապատասխաներ իրարու, այնպէս որ այս տարբեր սովորութիւններէն մեծապէս կը խրտչի կղերն, ընկալեալ ձեւերու դէմ չմեղանչելու համար։

Այս մէկդի դնենք պահ մը, և առնենք սա կէտն միայն թէ հոս եկեղեցիներ կան, ուր Նովենաներ, Քառանքուրաներ, և այլ նորամուտ բարեպաշտական ծէսեր կը կատարուին անխափան կերպով ամէն տարի, և հոն՝ տարին քանի մը անդամ իսկ Ժամերգութիւն մը, Զայնաւոր Պատարագ մը, Մեծ պահոց ճաշու մը կատարելէ կը խուսափին։ Կայ նաեւ եկեղեցի, որ իսպառ մերժած է իր դռնէն նորածէս արարողութիւններ, և միայն կը կատարէ իւր գիտցածն։ Ասոնք ըստ երեւոյթի մեզի, մեր Կաթողիկէութեան պատիւ չեն բերեր։ Ըստ իս պէտք է միաձեւութիւն։

Իսկ Յօդ. 36րդը կերպով մը այս ընտրեալներուս բացատրական մասն կը կազմէ, ինչպէս նաեւ Յօդ. 38րդը, ուր միօրինակ տարազ մը կրել կը պարտաւորէ կղերն։ (Շարունակելի)

Թ. Կ. ՆԻԿՈՂՈՍԵԱՆ

Բերա, 14 Փետր. 1911

(*). Այս մասին վերջին Երեսփոխական ժողովոյ նիստին մէջ, բոլորովին անակնկալ պարագայ մը պարզուեցաւ, Պրուսայի թեմին Առաջնորդ՝ Արհ. Յարութիւն Եպսկ. Ճամճեանի փոխանորդ ընտրուելուն համար։

Ճամճեան Գերապայծառ որ Ընդհ. ժողովոյ կը նախագահէր և նիստ մ'առաջ ալ նախագահած էր, առանցքութեան մէջ ուզեց անցնել իւր տիպոսն իբր Կ-Պարիզքական Փոխանորդ իր անուանքով, աւելցընելով նաեւ սա պարագան թէ Ամեն. Կ-Պատրիարքն զինքն Կոնդակաւ փոխանորդ կարգած ու Պրուսայէն հոս բերել տուած է, և այս որոշումն Վարչութեան քովէն անցած ըլլալն աւելցուց, իբր չոր ամիս առաջ։

1. Արդ, եթէ Ամեն. Կ-Պատրիարքն իւր Փոխանորդն կարգեր է իբր չորս ամիս առաջ, ինչ պէտք ունեցեր է դիւ 2-3 նիստ առաջ այսինքն 20-25 օր առաջ Երեսփ. ժողովն պաշտօնապէս ուզելու Փոխանորդի ընտրութիւնն զոր ինքն արդէն կատարեր, լմնցուցեր էր։

2. Չեմ կարծեր որ Վարչութեան անդամներն այդքան համբակ ըլլան մեր Կանոնագրութեան էական կէտերու մէջ։ Վարչութենէն կրնայ անցած ըլլալ այսպիսի բան մը, բայց ոչ թէ փոխանորդութեան այլ ի բացակայութեան Կ-Պատրիարքի (այսինքն Հռոմ գացած ատենն) Տեղապահութիւնը. քանի որ ըստ օրինի փոխանորդ մը չկայ, Կաթողիկոսին անկ է Վարչութեան հետ խորհրդակցելով ընտրել Տեղապահ մը որ գործերն վարէ ըստ օրինի իւր բացակայութեան միջոցին, և իր դէմն Տեղապահն նովին գործով կ'իյնայ պաշտօնէն։ Բայց նոյն իսկ Արհ. Հաճեան Եպսկ.ի խօսքով ինքն. Փոխանորդ է Կ-Պատիրարքի ըսաւ, և Տեղապահութեան խօսքն անդամ բերանը չառաւ։

Ուրեմն ժողովն, այսինքն Հասարակութիւնն իրողութեան մ'առջեւ կը գտնուի այս պահուս, որ օրինական հանգամանքէ զուրկ է։

3. Եթէ իսկապէս Արհ. Ճամճեան Գերապայծառն մասնաւոր հանգամանք մ'ունէր ազգային գործերու մէջ, Կ-Պատրիարքն պէտք էր ծանուցանել զայս Կանխաւ Երեսփ. ժողովոյ Դիւանին զրով մը, ինչպէս նաեւ անոր Կոնդակն կարդացընել եկեղեցիներու մէջ. թէ՛ հոս և թէ՛ գաւառներն։ Ոչ մին եղաւ և միւսն։. (*)

(*). Այս մասին վերջին Երեսփոխական ժողովոյ նիստին մէջ, բոլորովին անակնկալ պարագայ մը պարզուեցաւ, Պրուսայի թեմին Առաջնորդ՝ Արհ. Յարութիւն Եպսկ. Ճամճեանի փոխանորդ ընտրուելուն համար։

Ճամճեան Գերապայծառ որ Ընդհ. ժողովոյ կը նախագահէր և նիստ մ'առաջ ալ նախագահած էր, առանցքութեան մէջ ուզեց անցնել իւր տիպոսն իբր Կ-Պատրիարքական Փոխանորդ իր անուանքով, աւելցընելով նաեւ սա պարագան թէ Ամեն. Կ-Պատրիարքն զինքն Կոնդակաւ փոխանորդ կարգած ու Պրուսայէն հոս բերել տուած է, և այս որոշումն Վարչութեան քովէն անցած ըլլալն աւելցուց, իբր չոր ամիս առաջ։

1. Արդ, եթէ Ամեն. Կ-Պատրիարքն իւր Փոխանորդն կարգեր է իբր չորս ամիս առաջ, ինչ պէտք ունեցեր է դիւ 2-3 նիստ առաջ այսինքն 20-25 օր առաջ Երեսփ. ժողովն պաշտօնապէս ուզելու Փոխանորդի ընտրութիւնն զոր ինքն արդէն կատարեր, լմնցուցեր էր։

2. Չեմ կարծեր որ Վարչութեան անդամներն այդքան համբակ ըլլան մեր Կանոնագրութեան էական կէտերու մէջ։ Վարչութենէն կրնայ անցած ըլլալ այսպիսի բան մը, բայց ոչ թէ փոխանորդութեան այլ ի բացակայութեան Կ-Պատրիարքի (այսինքն Հռոմ գացած ատենն) Տեղապահութիւնը. քանի որ ըստ օրինի փոխանորդ մը չկայ, Կաթողիկոսին անկ է Վարչութեան հետ խորհրդակցելով ընտրել Տեղապահ մը որ գործերն վարէ ըստ օրինի իւր բացակայութեան միջոցին, և իր դէմն Տեղապահն նովին գործով կ'իյնայ պաշտօնէն։ Բայց նոյն իսկ Արհ. Հաճեան Եպսկ.ի խօսքով ինքն. Փոխանորդ է Կ-Պատիրարքի ըսաւ, և Տեղապահութեան խօսքն անդամ բերանը չառաւ։

Ուրեմն ժողովն, այսինքն Հասարակութիւնն իրողութեան մ'առջեւ կը գտնուի այս պահուս, որ օրինական հանգամանքէ զուրկ է։

3. Եթէ իսկապէս Արհ. Ճամճեան Գերապայծառն մասնաւոր հանգամանք մ'ունէր ազգային գործերու մէջ, Կ-Պատրիարքն պէտք էր ծանուցանել զայս Կանխաւ Երեսփ. ժողովոյ Դիւանին զրով մը, ինչպէս նաեւ անոր Կոնդակն կարդացընել եկեղեցիներու մէջ. թէ՛ հոս և թէ՛ գաւառներն։ Ոչ մին եղաւ և միւսն։. (*)

ՄԷՃՄՈՒԱ.— Մէմուանէն պէտք է խէրիզ քի՝ տիւն Երեսփ. ժողովատ, պու մէսէլէ հիւանի սուրէթէ թէսվիյէ օլունմըշ տըր։

ԱԶԳԱՅԻՆ
ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎ

Տիւն կէճէ, 30 գատար աղա վէ պաղը սամիւն հազըր օլտըղը հալէ, Երեսփ. ժողով, սաաթ ալտի. 8½ատա, Կ-Բաթրիգ էֆ. հազրէթլէրինին Նախագահութիւնը վէ Արամ էֆ. Երամեանդն Ատենապետութիւնը թահրիրատա աչըլմըշ տըր։ Արհ. Յարութիւն Եպս. Ճամճեան տախի հազըր պուլունմըշ տըր։

Զաղթը սաղըգ օգունուշ թասարդինաէն սոնրա, պաղը մէքթուպլար վէ խրթիքանամէլէր գրաաթ իսթիմիշ տիր։— Դայսէրիէն երեսփոխան ինթիխապ իսթիմիշ օլան Անտոն էֆ. Թընկըր իսմինտէ ճէմաաթմըզատա իւր զաթ մէվճուտ օլուպ, պունլարատան հանկըսը իսուկինի թահգըգա մէմուր օլան գոմիսիոնըն բաղրնատա, պիրի մուալիմ վէ տիկէրի Բէմիտէ մէմուր օլան պու զաթլարըն՝ Դայսէրիէն քէնտիլէրինէ պու եօլատա պիր չէյ եապըլմամըշ օլըպըղընը, վէ եապըկատա գապուլ իսէմէեէճէքլէրինի պիլիրտիքլէրի իշար գելընմըշ տըր։ Պինանէն ալէյհ պու պապատէ Դայսէրիյէ իշարը քէյֆիյէթ օլընմասը վէ եէնիտէն ինթիխապ իճրասը թավսիյէ իսթիմէսի գարարլաշտըրըլմըշ տըր։—Իսթիքասը գապուլ իսթիմիշ օլմասան Գեր. Ռափայէլ Վ. Էքմէքճեան, իսթիքասընատա մուսիրը պուլընտըղընը թահրիրէն թէքրար գիլիրմիշ օլտըղընատան, իսթիքասը գապուլ օլընմըշ տըր։ Թէսէլսիւլ ուսուլիյլէ միւմարիէյինին եէրինէ Գեր. Պողոս Վ. Մկրտիչեան կէլիւօր։— Պեարոս էֆ. Մահճուպեան տախի, իշլէրինին քէսրէթի հասէպիյլէ Մէճլիսէ տէվամ իսէմէտիկինատէն պահալա, իսթիքանամէսինի կէօնտէրմիշ օլսուղընատան, գապուլ օլունմըշ տըր։— Թրապիզոնատան Պողոս էֆ. Մէմրատեանընն երեսփոխան ինթիխապ օլունտըղընա տաիր մահկիլինէն կէլէն ժաղպաթա օգունմըշ վէ թատիպ գելընմըշ տըր։ Անճագ իշղոս ինթիխապ հագդընատա ուսուլէն լազըմ կէլէն թահգըգատ՝ երինէ Տր. Թումայեան, Ա. Պէճիտեան վէ Ա. Ինճիճեան էֆ.էրէրէն միւրէքքէպ գոմիսիոնա հէվալէ իսթիմիշ տիր։—Արամ էֆ. Ինճիճեանընն, Իրան վէ Պաղտատ էրմէնիզաթօլիքէրինին տէվալի նազարը թէտրիզ ալընտրագ, օրալարատա ճէմաաթմըմզընն հուգուգը մելլիյէսի վէ թալիմ ու թէրպիյէսի հագդընատա իճրապ իսէն թէտտարիրին ինթիխապընը մուհիմիր վէրտիկի պիր թագրիր օգունմըշ վէ իճապընա պաղըլմագ իւզրէ բուզնամէյի միւզաքէրթա կէչիրիմիշ տիր։— Տր. Յովհաննէսեան էֆ.նին տախի՝ խասխանէմիզին վէ Պրիսթօլ օթէլինին տէվալինէն, վարչական ժողովընն պիր զէմանատան պէրու թօրանմատարագ, միլլէթճէ իշլէրին եիւղ իսթինէ գալմասընատան վէ թաշրալարատա Առաջնորդարանը գալան թեմէրին հալէրինէն պահիս պիր թագրիրի օգունմըշ վէ բուզնամէյէ կէչիրիմիշ տիր։

Մուրատեան իմզալը պիր մէքթուպ, զարը զօճա տավասընա տտիր օլմազէ, մէճլիսէ օգունուպ օգունմատասը հագդընատա իճրապ միւզաքէրէ իլէ, օգունմասը միւնասիպ կէօրիւլմէմիշ, վէ պիր ան էվվէլ իճապընա պաղըլմագ իւզրէ, կրօնական ժողովա ինալէսի գարարլաշտըրըլմըշ տըր։

Պատէհու Կ-Բաթրիգ էֆ. հազրէթլէրի թարաֆընատան Ատենապետ Երամեան էֆ.յէ եազըլմըշ օլան պիր մէքթուպ օգունմըշ տըր։ Պունտա, քէնտիսինին մէշաղիլի քէսրէսի վէ եազընատա Բօմատեա ազիմէթի մուսամմէմ պուլընմասը հասէպիյլէ, կէրէք իշլէրի սէպէպիյլէ Մէճլիսէ ռիւասէթի իսէմէտիկինատէ վէ կէրէք էսնասի զայպուպէթինատէ նէզամէնամէ ասքերամընա վէ Մէճլիսճէ բէսմէն վէքիլ ինթիխապընա աէկին, քէնտիսինէ վէքալէթի իսթէք իւզրէ, Պրուսա մէրիսասը Արհ. Յարութիւն Եպիսկ. Ճամճեանը մուվազգաթէն վէքիլ թայէին իսթիմիշ օլարընը պիլտիրմիշ տիր։ Պու մէսէլէ, պիր խայլի միւզաքէրէ օլընտըղատան սոնրա, Մարիկեան էֆ. Թարաֆընատան՝ պիր ճմատէի գանունէյէ իլէ մուվազգաթ վէքիլին ինթիխապը, վէ Տր. Յովհաննէսեան էֆ. Թարաֆընատան՝ Կ-Բաթրիգ էֆ. հազրէթլէրի մէճլիսէ բիւասէթ իսթէմէքճէ, Մէճլիսին թօրանմասը եօլընատա իքի թէքրիֆ պէտան օլընմըշ, վէ Կ-Բաթրիգ էֆ.՝ Մէճլիս կիւնտիւզ վազիֆը թօրանտըղընա, հէր իճթիմատաէ հազըր պուլընմասա զայրէթ իսէճէկինի իֆատէ իսէտիկինատէն, պիր արա Տր. Յովհաննէսեան էֆ նին թէքրիֆինին գապուլի թարաֆընա կիտիրմիշ իսէ տէ, մուսախարէն, միւշարիէյինին իշլէրի սէպէպիյլէ զայպուպէթինատ, մէճլիս թաթիլ օլընմամագ իւզրէ, Արհ. Յարութիւն Եպս. Ճամճեանընն, Կ-Բաթրիգ էֆ.նին էանաի զայպուպէթինատէ Մէճլիսէ ռիւասէթ իսթէք իւզրէ մուվազգաթ վէքեալէթի գապուլ իտիրմիշ տիր։

Պատէհու բուզնամէյի միւզաքէրթա, եանի Նիզամնամէ լահիհասընին թէտրիգաթընա աէվամ օլունարագ. Ղսճի մատտէյէ գատար օգունմըշ, վէ պիր միւզաքէրէ, իճապ իսէն պաղը թատիլաթ իճրա օլունարագ գապուլ օլունմըշ տըր։ Պու թատիլաթ, պէր վէճճը աթի տիր.

Մատտէ Հիւն Բ. ճիւմլէսի չու սուրէթէ թահվիլ իտիրմիշ տիր. «Կրօնական, առնմային և մասնաւորական ուսում և դատարակութիւն երկսեռ մանկուոյն հաւասարապէս ծաւալել։»

Մատտէ 5, չու եօլատա թէրթիպ իտիրմիշ տիր. «Հասարակութիւնս ունի իբր Պետ՝ Կ-Պատրիարք մը, Կ-Պատրիարք Տանն Կիլիկիոյ, որ է Արքեպիսկոպոս աւագ թեմին Կոստանդնուպոլսոյ, Կ-Պատրիարք է Թուրքիոյ մէջ գտնուող Հայ-Կաթողիկեայց, և իբրեւ Հոգեւոր Պետ՝ Կաթողիկոս է նաեւ ընդհանուր Հայ-Կաթողիկեայց։»

Մատտէ 6ատա, «վարչութիւն» քէլիմէսի եէրինէ «կազմակերպութիւն» տէնիլմիշ տիր։

Մատտէ 7նին սոնունա՝ «ըստ օրինաց և ներքին կանոնագրութեանց» լուղէթլէրի իլաւէ իտիրմիշ տիր։

Մէճլիս, կարը կէճէ էանալէրինտէ տաղըլմըշ տըր։

Պիր՝ զէմանատան պէրու խասթա օլան Ս. Յովհ. Ոսկեբերան քիլիսէսի [Մեծ-ժողովրդապետի Գերդ. Յովսէփ Ծ. Վ. Ռոքոսեանը՝ իեատէի՝ սբհէթ [իթմէք իւզրէ օլտըղը վէ եազընատա՝ մէմուրիյէթինէ տէվամ իտէճէկի մէմնունէն խապէր ալընմըշ տըր։

*** Ճէմաաթմըզդա մախսուս պիր բուհանի զազէթանընն եազընատա՝ չըզարըլմասը կաթողիկոսարանճա տիւշինիլմէքտէ իտուկի իշիտիմէքտէ տիր։

*** Կ-Բաթրիգ էֆ.՝ հազրէթլէրինին 15-20 կիւնէ գատար Բօմատեա ազիմէթ ֆիքրինտէ օլտըղընը ռիվայէթի՝ միւշարիէյէն տիւնքի՝ Երեսփ.[ժողովատի իճրատէրիյլէ թատիգ օլընմըշ տըր։

*** Կ-Բաթրիգխանէմիզ քէսթիպլէրինտէն Սերովբէ էֆ. Ֆէրհատ, 10 կիւնտէն՝ պէրու նասիպճէրդ [հասէպիյէ մէմուրիյէթինէ՝ տէվամ իտէմէմէքտէ տիր։ Պիր ան՝ էվվէլ՝ իճազաթընը թէմէննի իտէրիզ։

*** Բէնչ՝ ագչամը՝ վէրիլէն Միացեալ ընկերութիւն պալօսընն հասըլաթը՝ սաֆիյէսի 1800 լիրա օլմըշ տըր։

ՄԷՐՍԻՅԷ

Միւթէվէֆա Կոմիտաս էֆ. Ոսկեանընն ճէնազէ մէրասիմի կիւնիւ, քիլիսէսէ, Վիէննա Մխիթարեան մէքթէպի միւաիրի Գերդ. Հ. Վարդան Վ. Մելքիսեդեկեան

Թարաֆքնտան իրատ օլունան մէրսիյէնին սուրէյի տիր։

«Ոչ երբ մեռեալ է այրդ,
այլ ենչէ։»

Վշտահար սրտիւ մոռվուած ենք հոս վերջին պարտականութիւն մը կատարելու համար։ բարեկամի մը, մտերմի մը, Եղբօր մը երկրաւոր պատեանը պարփակող դագաղին շուրջը բոլորած, կուլանք այսօր անոր կորուստը, որ առաւօտը կարմիր այտերով, առողջութեան գագաթնակէտին վրայ և առոյգ հասակի մը մէջ՝ իրիկունը նստ մայաս, անշնչացաւ, խլուեալով յանկարծ զինքը շրջապատող սիրասուն անձանց ձեռքէն։ Այո՛, մեծ է մեր ցաւն ու կսկիծը, զոր ամոքելու համար՝ բալասան մը չեմ գտներ, բայց եթէ կրօնքի՝ բայց եթէ քու արդեանցդ ու քրիստոնէական առաքինութեանցդ յիշատակին, ո՛վ Կոմիտաս, մեզի տուած մխիթարութիւնը։ Շատ մահկանացուներու նման՝ անշշուկ և անհետ չանցար այս աշխարհէն։ Այն հաւատարմութիւնը որով հետևեցար պարտուց ձայնին՝ յԱստանա և ի Դաղատիա, որ ջանացիր մանուկ սրտերու մէջ քրիստոնէական կրթութիւնը հիմնել ու զօրացնել, երկիւղածութիւնդ, Աստուածային Նախախնամութեան վրայ ունեցած անսասան վստահութիւնդ և Անոր կամաց համակամութիւնդ և միւս առաքինութիւններդ և ի մասնաւորի աղօթասիրութիւնդ և ընտանեաց լերեւ սիպար Հայր տուած անզուգական օրինակներդ որոնցմով փայլեցար միշտ մեր մէջը գտնուած մի Ջոյնդ, և գլխաւորաբար այն պարտաճանաչութեան ոգին՝ որ քու հոգւոյդ վսեմութեան ու բարձրութեան յայտարարն էր, այս ամէնուն յիշատակը միայն կ'ըսեմ, այսօր մեր դառնակսկիծ ցաւին մէջ թեթեւ բալասան մըն է։ Այո՛, դառն էր, ո՛վ մահ, յիշատակ քո, բայց կրեմն։ Իսկ այսօր անզօր է քու թոյնդ, կոտրած է խայթոցդ։ Այն հաւատքը, ո՛վ սիրեցեալ Կոմիտաս, որ լերեւ լուսաւոր ջահ՝ առաջնորդեց Քեզի կապոյտ մթնոլորտէն՝ յաւիտենականութեան կարճ բայց անաւոր ճամբուն վրայ, այն հաւատքը կը վստահացընէ նաեւ զմեզ թէ Դուն այսօր մեռած չես, այլ կը ննջես, կը ննջես մարմնով անվրդով քունը, բայց լուսաւոր հոգիդ կը վայելէ այսօր յաւիտենական, անայլայլելի և երջանկաւէտ խաղաղութիւնը։

Այո՛, մեռած չես, այլ կ'ապրիս քու սիրելիներուդ սրտին մէջ, կ'ապրիս մեր ամէնուն յիշատակին մէջ, կ'ապրիս ի մասնաւորի քու փայլուն առաքինութեանցդ բարի օրինակաւը ու յիշատակովը՝ քու աշակերտացդ մաքին ու սրտին մէջ, որոնց համար քու բովանդակ կեանքդ զոհեցիր, ջանալով զանոնք բարի և առաքինի քրիստոնեայ և մարդկութեան օգտակար անդամներ ընել։ Եւ դո՛ւք ով վշտակիր Հանդիսականք, չկարծէ՛ք որ այս Ձեր վերջին պարտականութիւնն ըլլայ. Ձեր հոս ներկայութիւնը՝ Ձեր վրայ երկու ուրիշ պարտաւորութիւն ալ կը դնէ։ Պարտական էք անմոռաց պահել մեր ամէնուս սիրելի Հանգուցեալին յիշատակը Ձեր սրտերուն մէջ՝ ազօթելով անոր հոգւոյն յաւիտենական խաղաղութեան համար, պարտական էք նաեւ երկրորդ՝ հետեւիլ անոր առաքինութեանց և ի մասնաւորի անսասան հաւատքին, անձնանուիրութեան, պարտաճանաչութեան, աղօթասիրութեան և նաեւ մեծ հայրենասիրութեան ևն, ևն մեզի գծած շաւղին։ Ննջէ՛ ուրեմն ո՛վ Կոմիտաս, բայց պիտի ապրիս մեր յիշատակին մէջ։ Ննջէ՛ ուրեմն, ո՛վ Ոսկի սիրտ, բայց պիտի ապրիս քու առաքինութեանցդ մեզի տուած բարի օրինակովը։ Ննջէ՛ և հանգի՛ր յաւիտեան, ո՛վ ոսկի սիրտ։ բայց կ'ապրիս միշտ մեր ամէնուս սրտերուն մէջ։ մինչեւ որ վերջապէս օր մը, անոնք ալ իրենց կարգին բաբախելէն դադրին։

13/26 Փետր. 1911

ՏԱԽԻԼԻ ՄԷՄՈ՞ՒՐ ՄԸ ՏԷՅԻ՞Լ ՄԻ

«Ճէրիտէի Շարգիէ»ին բէնչէնպէհ կիւնքի նիւսխէսինտէ, Ս. Յակոբ Հոգաբարձութիւնը միւհիրէմ Ատենապետի Պօղոս Էֆ. Ճամճեանը իմզասը թանթնատա վէ զաղէթամըզա գարշը հնչը խիլէն «Ճէվապ» սէրլէվհալը պիր մէգաէտէ, «Հոգաբարձութիւն ազալարընը, քէնտի ազալըդ սըֆաթլարընատան պայդա հիչ պիր սըֆաթ կիյմէեէրէք, խասթախանէնին իտարէսի հագդընտա հէր իսթէփքէրի թէտպիրի իսթիմալա մէկզուն տըր։ տախիլի մէմուրլար, փախրի օլսուն օլմասընը, Հոգաբարձութիւնընը էմրի ալթընտա հարէքէթ իթմէկէ մէճպուր տըր։ Օնէրիկ էֆ. Մոմճեան բէֆիգիմիզ իսէ, պիր Հոգաբարձու տըր վէ եալընըզ Հոգաբարձու տըր» տէնիլմիշ տիր։

Պիզ սէ, թէքրար իսէրիզ քի, հէր մէմուր՝ քէնտի վազիֆէսիյէ թանըլըր։ Սապահտան ագշամա գատար խասթախանէտէ տուրուպ, պիր քիպրիթ գուրթուսընը վէ էմալինի պիլէ իսթէեէնլերէ պիզզաթ քէնտի էլիյէ վերմէք տէրէճէսինտէ էն ուֆագ իշլերի պիլէ քէնտիսի իճրա իտէն պիր Հոգաբարձուեա, իլավէի մէմուրիյէթ օլարագ, տախիլիմէմուր տա տէնիլիր, լաքին մաայը օլմատընը իշին փախրի սըֆաթընը զամմ իյէմէք թապիի տիր։ — Ամայիպ, տախիլի մէմուրընն հէր եաբաճաղընը եաբտրգատան սոնրա, տախիլի մէմուր տէնիլմէսինի իսթէմէմէքտէ, խուսուսիյէ «Ֆախրի» օլտուղը տա զիքր իտիլտիկի հալտէ, պունու բէտտ իթմէքտէ նէ՞ մանէա օլապիլիր։—Տիկէր թարաֆտան պիր Հոգաբարձու, տախիլի մէմուրլըղը տա իճրա իթտիքէճ, Հոգաբարձութիւն գարշըսընտա, պու մէմուրիյէթինին հիրապարթընատան տօղայը մէսուլ տըր։ Հէր հալտէ, Հոգաբարձութիւնընն թալիմաթը վէճնէ հարէքէթ մէճպուր օլուպ, խասթախանէտէ թէմամիյէ միւսթագիլ օլմազ, նասըլ քի թէսէլիլէն Հոգաբարձութիւն տա, միլէթ գարշըսընտա մէսուլ տըր։

*** Մէզքիւր զազէթանընն այնի նիւսխէսինտէ միւնտէրիճ զազէթամըզդա գարշը եէնէ «Պիր Էրմէնի-գամօլիք» իմզալը տիկէր պիր ճէվապնամէտէ, Հոգաբարձու, պիր սիւքքեան սահիպինէ վէ եախօտ զազէթամըզընն սահիպի իմթիեազընա պէնզէթիլէրէք, պիրի սիւքքեանընատա հէր շէյի եաբտըզը իշին սիւքքեանընընն ուշադը օլմամասընը պէեան, վէ տիկէրի տէ՝ մաթպաասընտա, պիզզաթ քէնտիսինին եաբտըզը իշլէրէ զոնթրօլ վէ նէզարէթ մի պէքլէր տէյի սիւալ օլունուեօր։ Միւհիթէրէմ միւթէրիզիմիզէ պէեան իսէրիզ քի, սիւքքեան սահիպի, քէնտի սիւքքեանընատա, վէ զազէթամըզ սահիպի իմթիեազը տա, քէնտի մաթպաասընտա միւսթագիլ սիրէր։ Թապիինէ՝ պիրի սիւքքեանընատա ուշադ օլապիլիր, նէ՞ տէտիկէրի մաթպաասընտա գօթրօլ վէ նէզարէթ ալթընտա պուլունապիլիր։ Ֆագաթ խասթախանէ կիպի՝ հէր մէմուրընն մէմուրիյէթ վէ վազիֆէսի թայինին օլընմըշ վէ մէսուլիյէթլէրի տէրէճէսի թէտրիճէն վազ իտիլմիշ օլան տէվլէթ վէ միլլէթ մրէսսիսլէրի պէօյլէ՞ մի տիր...։

Սօն սէօզ.—Էրմէնի-գամօլիք ճէմաաթընատա շուէսնատէ պիր չօգ մուհիմմ մէսէլէյէ մէվճուտ օլուպ, պազը միւէսսիսաթ տիւրլիւ տիւրլիւ թէնլիքէլէրէ, միւշքիլ վազիյէթլէրէ տիւշար օլմըշ օլաբիլը, վէ խասթախանէնին տախիլի ահվալինճէ եաբըլճաղ պիր չօգ իպլանաթ մէվճուտ իտուկի պիր զէմանտա, պունլարը նազարը տիգգաթա ալաճաղ, պու էնտիշէյի, թէնլիքէլէրի պէր թարաֆ իմմէկէ մախսուս թէտպիր տիւշինիլէճէք եէրէ Ս. Յակոբ խասթախանէսի Հոգաբարձութիւնը ազասընտան օլուպ, պէրայը համիյէթ տախիլի մէմուրլըղը փախրի սուրէթէ տէրէօնտէ իթմիշ օլան եախօտ վազիֆէսի իճապընա էօյլէ օլմասը լազըմ կէլէն Մոմճեան Անդիկ էֆ.յէ «Նի՞չին «Մէճմուա»տա ֆախրի տախիլի մէմուր» տէնմիշ տէյի պիր մէսէլէ չրգարըլմասընա, վէ Հոգաբարձութիւն հէյէթինին զըմէթտար վագթընընն պէօյլէ պիր խուսուսա հասր իտիլմէսինէ վէ պունուն իչին, այնի կիւնքի զազէթատա, «Մէճմուա»եա գարշը օլմագ իւզրէ, իքի զամ թարաֆընտան իքի ճէվապ եազըլմասընա՝ սօղրուսու թէէսսիֆ տէյիլ ամմա, թէաճճիւպ իթտիք։

ԵԷՄԷՆ ԱՀՎԱԼԻ

Հիւսէյտատան պիլտիրիլտիկինէ կէօրէ, պաշ գօմանտան Իզզէթ բաշա վէ մայէթի, Համիտիէ գրուազէօրիւ իլէ փետրվար 15տէ մէզքիւր լիմանա վասըլ օլմուշլար տըր։ Իզզէթ բաշա՝ տէրհալ պաշ գօմանտանլըղը էլէ ալմըշ տըր։—«Համիտիէ», 78 սաաթ սէյեահաթատան սոնրա, վէտար. 9տա Բօսսայիտէ մուվասալէթլէ, քէօմիւր ալտըղը էսնատէ, Իզզէթ բաշա վէ էրքանը հարպ զապիթանը Դահիրէյէ կիտէրէք, Խըտիվին եավէրլէրինատէն պիրի թարաֆընատան զապուլ վէ Ապդիտին սէրայընա տավէթ օլունմըշլար տըր։

*** Աժանս Ռէօյթէրին թէլէկրաֆլարընա կէօրէ, Իզզէթ բաշա՝ Հիւսէյտա-Սանաա շրմէնտրֆէրինին ամէլեաթը ինշայէսինէ պաշլամամագ իւզրէ քիւրէքլէ ելգ թաշը աթմըշ, վէ պու մէրասիմատէ էրքեան վէ մէմուրիյն իլէ գօնսօլօսլար պուլընմըշ տըր։

*** Մէքքէ էմիրի՝ Էիս-Դանֆիտէ Իպհա թարիգիյլէ Սանաաեա կիտէճէք տիր։ Ալթը պին ասքէր Դանֆիտէէ միւշարիլէյի պէքլէտիկի կիպի, 6000 գատար Սրապ տա եօլտա պիրլէշէճէքլէր տիր։ Էմիրին մախտուսմարը՝ Իպհա մուհաֆըզը Սիւլէյման բաշաեա մուավէնէթտէ պուլընմագ իւզրէ Հիճազ թարիգիյէ մահէլի մէզքիւրէ միւթէվէճճիհնէն հարէքէթ էթմիշլեր տիր։ Սէյիտ Իտրիս՝ Իպհայէ հիւճում էթմիշ, վէ Դանֆիտէ իլէ Իպհա արասընտաքի մուխապէրաթը քէսմիշլեր տիր։

*** Եէմէն վալի վէ գօմանտանը Մէհմէտ Ալի բաշա թարաֆընտան փետր. 11 թարիխլէ Սանաատան չէքիլէն պիր թէլէկրաֆտա, ասիրէթքի մալիւմատ կէօրիւմիւշ տիր. «Մէնահէյէ իքի գէլտան հարէքէթ իտիլէրէք, քէմալը մուզաֆֆէրիյէթլէ Պէյթ իլ Ուլվիտէ վէ Մէնահէյէ վէ Աթարլտէ պիրլէշտիկի վէ Հօլան վէ Սոել գարիէ Կրիյէ նիւքսէք տաղլարընն քեսմիլէն տաաքիրի Օսմանիէնին եէլը մուզաֆֆէրիյէթինէ կէչտիկի, վէ ասաքիրին էյդէնա իլէ միւսատէմէսինտէ կէօսթէրտիկի ասաբը չէճատաթ վէ ֆաալիյէթինէ գատար չայանը իթթիհատ իսէ, էյդանանն սիւշար օլտուղը հալը բէրիշանի տէ օ տէրէճէ մուհիմմ օլտուղը՝ Պէյթ էլ Հաճրէտէ միրալայ Ռիզա պէյտէն ալընան փետր. 11 թարիխլի թէլէկրաֆնամէտէն անլաշըլմըշ տըր։

*** Թիւրքճէ զազէթալարտա կէօրիւլէն թէլէկրաֆլար.

Հիւսէյտա, 16 փետր.— Թէհամիյէ սողրու իլէրլէնէն ասըլար հագդընտա եէնի մալիւմատ եօք տըր։ Մէնահէյէն ֆիրար վէ թատագիպ իտիլէնլէր իլէ պու կիւն ասքէր վէ էհալիի միւթիէ արասընտա եէնիտէն միւսատէմէ պաշլամըշ տըր։ Պու կիւն Թէհամիյէ հարէքէթի իտէն ասըլարլա պունլարընն պիրլէշմէսի մէմուլ տըր։ Հէր հալտէ պունլար իլէ պիր իքի կիւն զարֆընտա Թէհամիէտէ էհէմմիյէթլի միւսատէմէլէրին վուգուսի թապիի իսէ տէ, միգտարլարընն անճագ 5-6000 քիշիէէն իպարէթ օլմասընա սեպպի, մալլուպ օլաճագլարը տէրքեար տըր։

Հիւսէյտա.— Սանաա գուվվէյի ասքէրիէսի, մալիւմ օլան մէվգիլէրի թուրթմըշ տըր։ Շու հալտէ ասըլարընն իլէրի հարէքէթտէ պուլընմամատըգլարը անլաշըլմագտա իսէ տէ, պու մալիւմաթընն տէրէճէյի սըհհէթի հէնուզ մալիւմ տէյիլ տիր։

Հիւսէյտա, 17 փետր.— Միւսատէմէլէր բէք չէտիտ սուրէթտէ տէվամ իթմէքտէ տիր։ Ասըլարտան քիւլլի զայեաթ վէ Եահիեա մէնսուպ պազը ասը բէյլէրի թէլէֆ օլմուշ իսէ տէ, հէնուզ թափսիլաթ ալընմամըշ տըր։ Թէհամիյէ հարէքէթլէրի պիլտիրիլէն ասըլար՝ Սէնաա եօլունը թութմըշլար տըր։

*** Տէօրտիւնճիւ օրտուտան եէմէնէ կէօնտէրիլմէք իւզրէ չէհրիմիզէ կէլմիշ օլան 3 թապուր էֆրատ զապիթանընա, էվվէլքի կիւն հարպէ նէզարէթինտէ միւքէմմէլ պիր զիեաֆէթ վէրիլմիշ տիր։ Պու զիեաֆէթտէ, վաթանբէրվերանէ նուիթգլար իրատ օլընմըշ տըր։ Մէզքիւր 3 թապուր էֆրատընա իթթիհատ վէ Թէրաքգը ճէմիյէթինին իսթանպոլ հէյէթի թարաֆընտան պիրէր 70լիք թիւթիւն իլէ բօրթուգալ հէտիյէ իտիլմիշ տիր։

ԹԷՀՏԻՏԼԷՐ

Ռումտիկինտէն Էրմէնի բաթրիգխանէսինէ կէլէն պիր թէլէկրաֆտա, «Զավուշ նամ ճանի, պազը ռէֆիգէրիյէ Էրմէնի քիլիսէսի էօնիւնտէ սիլահ չէքմիշ, վէ «քեաֆֆէնիզի տէ մահ վէ թէլէֆ իտէճէյիզ» տէյի հայգըրմըշ տըր։ Հաեաթըմըզ թէկիլիքէտէ տիր։ Պօղազլեան հիւքիւմէթի մահէլլիէսի չիքեայէթլէրիմիզէ էհէմմիյէթ վէրմէեօր։ Միւթէճասրլարըն թէէտիպինի Մէշրութիյէթ նամընա իսթիրհամ իտէրլիզ» տէնմիշ տիր։— Քէյֆիյէթ, Բաթրիգխանէտէն տախիլէ նազըրընա կապէր վէրիլմիշ տիր։

ՄԻԽԻԹԷՓԷՐԻԳ ՄԱԼԻՄԱԹ

Պապանզատէ Իսմայիլ Հագգը պէյին Մէարիֆ նէզարէթինէ թայինի՝ պա իրատէի սէնիէ թասարիգ պույրուլմըշ տըր։

Իսթանպօլտա ասաիշ՝ ու [էմնիյէթ թահքիմ իշին իճապ իտէն գանունլարընն թանզիմինէ տէկին իտարէի էօրֆիյէ միւատէթինին թէմտիտինէ՝ Իթթիհատ ֆըրգասընընն սօն իճթիմաընատա մուվաֆագաթ կէօսթէրիլմիշ տիր։

Թարապլուսը Ղարպ վալիսի՝ կէօյա Իթալեանլարա խասիմանէ տավրանտըղը իշին, Իթալիա հիւքիւմէթինին թալէպի իւզրինէ ազ իտիլէճէկի շայի օլմըշ իսէ տէ, «Թանին», պէօյլէ ֆիզուլի միւատախէլ իլէ, վալի աէյիլ, էն քիւչիւք պիր մէմուր պիլէ տէյիշմէեէճէկինի պէեան իտիեօր։

Կիաֆիք նամ Ինկիլիզ զազէթասը, «Էկէր Իթալիա, Թարապլուսը Ղարպ հագգընտա պէսլէտիկի արզուլարը մէվգրի իճրայէ գօյմազա վագթը հազրը միւսայիտ զանն իտէրսէ, պունընն ,Ինկիլթէրատա ֆէվգէլատէ սուի թէէսսիր հասըլ իտէճէկինի» պէեան իտիեօր։

Օսմ. պանդասը. պանգանընն Պէյօղլու շիւպէսինտէն 2 միլեոն ֆր. սիրգաթ վագը օլտուղընա տաիր Էվրօբատա չրգան վէ պուրատա շայի օլան պիր հավատիսի գաթիէն թէքրրպ իտիեօր։

Ինկիլթերրա Մէճլիսի մէպուսանընատա, Մաքէսոնիատա չէթէլերին ահվալինատէն տօլայը Պուլկար հիւքիւմէթինին նազարը արիգաթընը Ինկիլիզ հիւքիւմէթինին տաէվէթ իթմէսի լիւզումը իւզրինէ, ազատան՝ Պալգան գոմիթէսի բէյնէլմինին վուգու պուլան պիր թէքլիֆինէ ճէվապէն, խարիճէ նազարը՝ պու եօլտա թէշէպպուսաթն միւնասիպ վէ ֆայէյի օլմաեաճաղընը, վէ քէնտիսի՝ Թուրք մէմուրլարընն մէզալիմինէ թէէսսուֆ իթտիկի կիպի, չէթէլերին հարաքեաթընը տա մուաֆէզէ իյլէտիկինի, վէ պու հալին՝ էն միւքէմմէլ հիւքիւմէթին մէսաիսինի պիլէ սէքթէտար իտէճէկինի, պինապէրին խատրէի ումուրը էյտէ թուրթանլարընը՝ պու ֆէնալըղընն էօնիւնիւ ալմալարը վազիֆէլերի իճապընատան օլտուղընը տէրմիեան իյլէմիշ տիր։

Թագսիմ արազիսինի սաթըն ալմագ իսթէեէն ֆրանսըզ գումբանիասընընն՝ պու ֆիքրատէն վազ կէլտիկի հավատիսի թէքզիպ օլունուեօր։

ՋԱՎԻՏ ՊԷՅԻՆ ՆՈՒԹԳԸ

ԵՎ

ԹԻՒՐՔԻԱՆԸՆ ԱՀՎԱԼԸ ՄԱԼԻԷՍԻ

(4852 Ն. տան տիվամ)

Մալիէ նազարը, կէլէճէք սէնէյնին վարիտաթընատան չու եօլտա պահա իթմիշ տիր.

«Վարիտաթըն թագտիրինտէ, հիչ պիր մէմլէքէթտէ մուայէն վէ գաթի պիր ուսուլ եօք տըր։ Էօյլէ եէրլէր վար քի, սօն 3-5 սէնէլիք վարիտաթըն օրթա տէրէճէսիյէ հիսապ օլունուր։ Եէրլէր տէ վար քի, չախսի թագտիրաթ իւզրինէ թախմինաթ իճրա իտիլիր։ Պիզ, տօղրուտան տօղրու ալընան վէրկիլէր իշին սօն պէշ սէնէ հասըլաթընընն օրթա տէրէճէսինի էսաս իթթիխազ իթտիք վէ եանընլմատըգ։ 1327 (1911) սէնէսի իշին էմլաքը զայրը մէնգուլէ վէրկիլէրի 2,665,000 լիրա, թէմէթթիւ վէրկիսի 373,000 լիրա (գումիսիոն 320,000 լիրաեա էնտիրմիշ տիր։) պէտէլը ասքէրի 120,000 լիրա, (1910տա 1,800,000 լիրա իտի), եօլլար պէտէլաթը 553,000 լիրա, աղնամ 2,200,000 լիրա, աչար 6,500,000 լիրա, կէօմրիւք 4,600,000 լիրա, բուլ վէ սաիրէ 408,000 լիրա թագտիր իտիլմիշ տիր։

«Վարիտաթըմըզըն էն մուհիմմ գըսմընը թէչքիլ իտէն ռուսումաթ, թարաֆըմըզտան 14 միլեոն լիրա թախմին օլընմըշ իքէն, գումիսիոնընըզ 13,600,000 լիրաեա թէնզիլ իթմիշ տիր։ Հասըլաթը 6,500,000 լիրաեա պալիզ օլան աչարտան սօնրա, էն մուհիմմ վէրկի՝ կէօմրիւք վէրկիսի օլուպ, 4,600,000 լիրա հասըլ իթմէքտէ տիր։ Դատըքէօյիւ ըլխթըմլարը միյէթ վէրմէեօր։ Միւթէճասրլարըն թէէտիպինի Մէշրութիյէթ նամընա իսթիրհամ իտէրլիզ» տէնմիշ տիր։— Քէյֆիյէթ, Բաթրիգխանէտէն տախիլէ նազըրընա կապէր վէրիլմիշ տիր։

ՄԻԽԻԹԷՓԷՐԻԳ ՄԱԼԻՄԱԹ

Պապանզատէ Իսմայիլ Հագգը պէյին Մէարիֆ նէզարէթինէ թայինի՝ պա իրատէի սէնիէ թասարիգ պույրուլմըշ տըր։

Իսթանպօլտա ասաիշ՝ ու [էմնիյէթ թահքիմ իշին իճապ իտէն գանունլարընն թանզիմինէ տէկին իտարէի էօրֆիյէ միւատէթինին թէմտիտինէ՝ Իթթիհատ ֆըրգասընընն սօն իճթիմաընատա մուվաֆագաթ կէօսթէրիլմիշ տիր։

Թարապլուսը Ղարպ վալիսի՝ կէօյա Իթալեանլարա խասիմանէ տավրանտըղը իշին, Իթալիա հիւքիւմէթինին թալէպի իւզրինէ ազ իտիլէճէկի շայի օլմըշ իսէ տէ, «Թանին», պէօյլէ ֆիզուլի միւատախէլ իլէ, վալի աէյիլ, էն քիւչիւք պիր մէմուր պիլէ տէյիշմէեէճէկինի պէեան իտիեօր։

Կիաֆիք նամ Ինկիլիզ զազէթասը, «Էկէր Իթալիա, Թարապլուսը Ղարպ հագգընտա պէսլէտիկի արզուլարը մէվգրի իճրայէ գօյմազա վագթը հազրը միւսայիտ զանն իտէրսէ, պունընն ,Ինկիլթէրատա ֆէվգէլատէ սուի թէէսսիր հասըլ իտէճէկինի» պէեան իտիեօր։

Օսմ. պանդասը. պանգանընն Պէյօղլու շիւպէսինտէն 2 միլեոն ֆր. սիրգաթ վագը օլտուղընա տաիր Էվրօբատա չրգան վէ պուրատա շայի օլան պիր հավատիսի գաթիէն թէքրրպ իտիեօր։

Ինկիլթերրա Մէճլիսի մէպուսանընատա, Մաքէսոնիատա չէթէլերին ահվալինատէն տօլայը Պուլկար հիւքիւմէթինին նազարը արիգաթընը Ինկիլիզ հիւքիւմէթինին տաէվէթ իթմէսի լիւզումը իւզրինէ, ազատան՝ Պալգան գոմիթէսի բէյնէլմինին վուգու պուլան պիր թէքլիֆինէ ճէվապէն, խարիճէ նազարը՝ պու եօլտա թէշէպպուսաթն միւնասիպ վէ ֆայէյի օլմաեաճաղընը, վէ քէնտիսի՝ Թուրք մէմուրլարընն մէզալիմինէ թէէսսուֆ իթտիկի կիպի, չէթէլերին հարաքեաթընը տա մուաֆէզէ իյլէտիկինի, վէ պու հալին՝ էն միւքէմմէլ հիւքիւմէթին մէսաիսինի պիլէ սէքթէտար իտէճէկինի, պինապէրին խատրէի ումուրը էյտէ թուրթանլարընը՝ պու ֆէնալըղընն էօնիւնիւ ալմալարը վազիֆէլերի իճապընատան օլտուղընը տէրմիեան իյլէմիշ տիր։

Թագսիմ արազիսինի սաթըն ալմագ իսթէեէն ֆրանսըզ գումբանիասընընն՝ պու ֆիքրատէն վազ կէլտիկի հավատիսի թէքզիպ օլունուեօր։

ՋԱՎԻՏ ՊԷՅԻՆ ՆՈՒԹԳԸ

ԵՎ

ԹԻՒՐՔԻԱՆԸՆ ԱՀՎԱԼԸ ՄԱԼԻԷՍԻ

(4852 Ն. տան տիվամ)

Մալիէ նազարը, կէլէճէք սէնէյնին վարիտաթընատան չու եօլտա պահա իթմիշ տիր.

«Վարիտաթըն թագտիրինտէ, հիչ պիր մէմլէքէթտէ մուայէն վէ գաթի պիր ուսուլ եօք տըր։ Էօյլէ եէրլէր վար քի, սօն 3-5 սէնէլիք վարիտաթըն օրթա տէրէճէսիյէ հիսապ օլունուր։ Եէրլէր տէ վար քի, չախսի թագտիրաթ իւզրինէ թախմինաթ իճրա իտիլիր։ Պիզ, տօղրուտան տօղրու ալընան վէրկիլէր իշին սօն պէշ սէնէ հասըլաթընընն օրթա տէրէճէսինի էսաս իթթիխազ իթտիք վէ եանընլմատըգ։ 1327 (1911) սէնէսի իշին էմլաքը զայրը մէնգուլէ վէրկիլէրի 2,665,000 լիրա, թէմէթթիւ վէրկիսի 373,000 լիրա (գումիսիոն 320,000 լիրաեա էնտիրմիշ տիր։) պէտէլը ասքէրի 120,000 լիրա, (1910տա 1,800,000 լիրա իտի), եօլլար պէտէլաթը 553,000 լիրա, աղնամ 2,200,000 լիրա, աչար 6,500,000 լիրա, կէօմրիւք 4,600,000 լիրա, բուլ վէ սաիրէ 408,000 լիրա թագտիր իտիլմիշ տիր։

«Վարիտաթըմըզըն էն մուհիմմ գըսմընը թէչքիլ իտէն ռուսումաթ, թարաֆըմըզտան 14 միլեոն լիրա թախմին օլընմըշ իքէն, գումիսիոնընըզ 13,600,000 լիրաեա թէնզիլ իթմիշ տիր։ Հասըլաթը 6,500,000 լիրաեա պալիզ օլան աչարտան սօնրա, էն մուհիմմ վէրկի՝ կէօմրիւք վէրկիսի օլուպ, 4,600,000 լիրա հասըլ իթմէքտէ տիր։ Դատըքէօյիւ ըլխթըմլարը

վարիտաթը, եէնի պիր իրատ օլուպ, հիւքիւմէթ, պուտճան 1327ական 10,000 լիրա քիւմէթ։ Պաղատատ ալճաղընը մէմուլ իթմէքտէ պիր։ Պաղատատ ալմիր հալը չիրքէթի իլէ պաղը մուամէլաթըմըզ վէ գաչաղճըլըզընն մէնի մէսարիֆինէ կարարմ օլմադ լազրէ։ Բէժի վէ Տիւեունը ուժումիէ իսարէլէրի թարիքնատան վէրիլէճէք մէպալ իլէ վարիտաթըմըզատա 280,000 տոխի պիր զամմ վուգու պուլուհոր։

«Նիհայէթ, թէգաիւատ սանատզլարը թէէտիւաթընատան իսթէճէք թէվֆիքաթ, կէլէճէք սէնէ զարֆընատա 300,000 լիրահա պալիզ օլաճադ տըր։ Պիզիմ թադարաթըմըզճա մէճմուը վարիտաթ 28 միլիոն 600,000 լիրայը օսմանիյէ վէ գօմիսիոնընըզընն թամամնաթընճա 26,900,000 լիրահա պալիզ օլմագատա տըր։ Շուհալատ, մէսարիֆին մէճմուը 35 պէ։ միլիոն լիրա օլարզընատա, այզըմըզ ալէթթարամն 7,000,000 լիրա տըր։ Լաքին պիր թարաֆատան վարիտաթ արթարզճա, մէսարիֆ էքսիլէճէք վէ 1326 սէնէսի սոնլարընատա զալաճադ օլան 3.000,000 լիրա իհթիհաթ աղչէսի՝ այզը 4պէ։-5 միլիոնա էնարէճէք տիր։ Պու սուրէթլէ այզը, չօգ չօգ 4 միլիոն լիրա պիր իսթիգրազ իլէ մուվազէնէ իթարէճէկիմի մէմուլ իսէրիմ։

«Այզը՝ կէօզիւմիւզիւ զօրզուրթմանալը տըր, չիւնքի չարէսիզ տիր, վէ պիր գաչ սէնէ տանա ալվամ իսթէճէք տիր։ Պու այզը, պիտայէթինատ քիւլլիյէթլի օլարզը հալատ, կիթտիքճէ էքսիլէճէք վէ նիհայէթ սուրատաճադ տըր։ Պիզ ատ, թէրագզընն վէ իլէրի կիթմէքլիկին լիւզումնատան թէշվիգ օլընարադ, եէնի մէսարիֆ իսթիհարընա մէճպուր օլաճաղըզ։ չէօյլէ քի տոխմա այզը պուլունաճադ վէ եէնի վարիտաթ իլէ պու այզը զարաթըլապիլէճէք տիր։

«Մէչրութիյէթի թէագիպ իսէն իւչ սէնէ զարֆընատա 18 միլիոն լիրալ օսմանի իսթիգրազ իթտիք։ Պունըն թէէտիյէսի իչին պիւտճէթիզ սէնէտէ 900,000 լիրալ օսմանի հասը իսթիհոր։ Իսթիգրազլարատան գալան սաֆի ադչէ, 14,000,000 լիրահա պալիզ օլմըշ։ Վէ Շարգ տէմիր հօլլարը գումբանիասընըն պօրճը էօտէնմէքլէ, պու մէպալ՝ 13 միլիոն լիրահա էնմիշ տիր։

«Շիմտիյէ գատար 3½ միլիոն լիրա պօրճ, 900,000 լիրա ավանս։ Տիւեունը ուժումիէյէ 380,000 լիրա պօրճ, Նիհայէթ 840 պին լիրա տիկէր պօրճլար։ Քի ճէման 5,650,000 լիրա պօրճ էօտէտիք։ Վէ պու սուրէթլէ իսթիգրազլարըն հարբսընը սարֆ իյէտիք։ Տիյէ, եէնի ըէժիմիմիզին իլք իւչ սէնէսինի 7-8 միլիոն լիրա իլէ կէչիրտիք։ պու իսէ, ասլա չօգ տէյիլ տիր։

«Միւսթազպէլ հազզընատա սիզի թէէտմին իտէպիլիրիմ քի, մէսարիֆի ատիյէմիզ իչին իսթիգրազլարա միւրաճաաթա միւհթաճ օլմահաճաղը։ Վէ պու տա՝ թասարրուֆթալա տէյիլ։ անճադ վարիտաթին բէյ տէր բէյ արթմասը սայէսինատ օլաճադ տըր։

«Իլք կիւնլէրտէքի էֆքէարը նիքպինանէմ զայիլ օլմամըշ։ պիլաքիս թատիզ օլընմըշ տըր։ Էճնէպիլէր՝ վարիտաթըմըզընը 24 միլիոն լիրահա պալիզ օլաճաղընա պիլէ չիւպէ իթմէքտէ իտիլէր։ Հալպուքի լաղվ իտիլէն պաղը վարիտաթատան պիր միլիոն լիրա զայպ իթմէքլէ պէրապէր։ հասրլաթըմըզ 28 միլիոն լիրահա չէզմըշ տըր։ Իքի սէնէտէ վարիտաթըն 4 միլիոն լիրա արթմասը։ ազ վագըթտա 30 միլիոնա չէզաճաղընը իսպաթ իտէր։ Իտմի այզը գարաթմադ իչին, արա եէրտէ գալան ֆարգ 5 միլիոն լիրա տըր։

«Տօղրուատան տօղրու ալընան վէրկի լէրինմիզ զահէթ միւթէտիլ տիր, վէ պէլքի տէ տահա թէագիզ օլունապիլիր։ Տիկէր թարաֆատան արաղի գանունըյլա, պու վէրկիյէ թապի սլան արաղի՝ 100տէ 50 զիհատէ վէրէճէք տիր։ Շիւպհէսիզ արաղի զրյմէթի տէ արթաճադ, վէ պու ահվալ՝ տօղրուատան տօղրու թահսիլ օլընան վարիտաթը թէզնիա իսէճէք տիր։

«Էճնէպիլէր թէմէթթիւ վէրկիսի թէէտիյէ իթմէհօրլար։ պու սէպէպլէ պու վէրկինին վարիտաթը զայիֆ դալընհոր։ Հիւքիւմէթ, իչպու վէրկիյի էճնէպիլէրաչն տախի տլվագ ֆիբրինատ օլտրզընատան, 1328ական իթիպարին, իչպու վէրկիտէն պիր միլեոնատան զիհատ վարիտաթ տիզ իտէպիլէճէյիզ։ Ֆրանսա, թէչէպպիւսաթը ըէսմիյէմիզէ ճէվապէն, մուվաֆագաթ կէօսթէրտի։ տիկէր տէվլէթլէրին տէ մուվաֆագաթընը պէքլէհորզ։»

Սատրազամ բաշա։— Ֆրանսա սէֆիրի, հիւքիւմէթը մէթպուէսինին, թէմէթթիւրիւ էսասէն գապուլ իթտիկինինիմ բէսմի սուրէթտէ պանա պէհան իլէտի։ (Ալ զըշլար։)

Մալիէ նազիրը։— (տէվամէն) կէօմրիւքէր վէ ինտիսարլար նազիրը տիզգաթա ալընմալը տըր։ Եալընըզ կէօմրիւք բէսմինէ 100տէ 4 ֆազլայի զամմ՝ 122միլիոն լիրա հասրլաթ վէրճէճէք տիր։ Պու մաղսամ՝ Պաղատատ մէսէլէսինէ պաղը տըր, զիրա պունա տախր օլան մուգավէմէ մուճրինճէ կէօմրիւկիւն ֆազլայի վարիտաթը՝ օ իսթիթա հասը օլընճադ տըր։ Միւզաքերաթ իճրա իտիլիհոր։ էկէր եազընատա հիւսնի սուրէթտէ իսթամ պուլուրսա, պու վարիտաթ՝ պիւտճէմիզին այզընը թէնզիլ եարարմ իտէճէք տիր։ չիւնքի չիմտիքի ֆազլայի՝ վարիտաթ՝ օ իսթիթան ինչասընը տէվամ իչին քիֆֆի տիր։ եալընըզ 300,000 լիրա պու պապտէքի 4պէ։ ֆազլայի բէսմէյն թէնզիլ իսթիլճէք տիր։

«Ինտիսարլար հազզընատա թէչէպպիւսաթը բէսմիյէ պաչլասըզ։ Բէթրոլ իւզերինէ սարֆիյատի բէսմի գոյմագ թասավվուրընատա պուլունուհորզ։

«Պու ֆասըլատա Ռէմի մէսէլէսինատան տախի պահս իթմէյիմ։ պունա տախր բլանլարը սիզէ թագիմ իթմէյի վատ իթմիշ իտիմ։ Լաքին էվվելճէ, մէսէլէյէ ալչագատար օլան Տիւեունը ուժումիէ իթիլաֆ բէյատա իթմէյիմ։ Տիւեունը ուժումիէ իտարէսինէ բէսմէն եազադամ։ միւսայիտ ճէվապ պէքլէհորզմ։ Իմտի պու ինտիսարընը՝ տօղրուատան տօղրու տէվլէթ մարիֆէթիյլէ եալսատ պանտիրոլ ուսուլիյլէ իլէթիրմէսի հազզընատա պու սէնէ Մէճլիսինիզէ պիր գանուն լայհասը թագիմ իտէճէյիմ։

«Տամզատա տախր եէնի գանուն լայհասը՝ Շուրաի տէվլէթտէ միւզաքերէ օլունուհոր։

«Իչթէ պու սէպէպլէ 1328 սէնէսինատ վարիտաթըմըզընը 35 միլիոն լիրալ օսմանիյէ պալիզ օլաճաղընը մէմուլ իտիհորմ։ Պիր միլիոն նօգսան՝ էհէմմիյէթսիզ տիր։ չիւնքի տէվլէթը Օսմանիէ կիպի մուազզամ պիր տէվլէթ, ավանսալար եալնատ Պոն տիւ թրէզորլար վասրթասըյլա մուվազգամ այզընալարը գաբահատպիլիր։

«Էն աղըր վէրկի՝ աչար օլուպ, թասիլէ միւհթաճ տըր, լաքին պէն նէզարէթտէ գալարզճա, պու թէպէտիւլ եիւզինտէն իչպու վէրկինին պիր թագիմ թէնզիլաքլէրէ ուղրատաճը իհթիմալինէ մէպնի, ասըրլարատան պէրու տէվամ իտէն աչար ուսուլինէ իլիշմէկէճէյիմ։

«Եէնի վէրկիլէր իհտասընա կէլինճէ, չիմտիլիք պունա լիւզում կէօրմէմ։

«Պիր քէրրէ պիւտճէ մուվազէնէմիզ թէէսսիս օլունուրսա, իթիպարըմըզ թէէմին իտիլմիշ օլաճադ։ վէ իսթիրազ վէրմէք իսթէճէյիզ։ Պէնտէնիզ թապիճաթճա տախմա նիքպին (լաատաս) օլմըշըմ տըր։ վէ վագը օլան թէճրիպէմատն սոնրա տա նիքպինլիկիմատ սապթիմ։ Պէտպինլիք (յուճեատուրթիւն) տախմա զարարլը տըր։ վէ պիր միլէթին հասաթընը տիւշարը եէյիս իտէր։ Պէտպին՝ բէք չաբուգ մէյեուս օլուր։ Պու սէպէպլէ պէնիմ նիքպինլիկիմի պիր աղատա սիզէ վէրմէք իսթէրիմ։ Բէնտի ֆիքրիմճէ, կէլէճէք պէյ սէնէ զարֆընատա, պաչլասըզըմըզ թէչէպպիւսիւ մուվաֆագիյէթլէ պաչա չըզարմագատան պաչդա կալատաճադ եէնի իչլերիմիզ հոգ տըր։

«Պիզիմ նօգսանլարըմըզ՝ ատմիր հօլլար տըր։ Էվվելա Պաղատատան Պասրահա տըր։ զատար օլան խաթթ։ Զէսթէր բրօժէսի, վէ Ամերիթիզ խաթթը։ Պու խաթթլարըն իքմալիյէ, մէմլէքէթիմիզ վէ էնալիմիզ՝ հաեաթը թազէ քէսպ իտէճէքլէր տիր։ Զէսթէր իլէ մուխապէրաթ ատվամ իտիհոր։ կէլէճէք տէվրէի իճթիմայէտ պու խուսուսատա պիզի հազրը պուլաճադընը։

«Ատանահա սու ճէլպի քէյֆիյէթի՝ ատմիր հօլլար զատար մուհիմմ տիր։ Պիր Սլման միւթէխասսիս, Ատանա թօքրաղը՝ նէպաթաթը նատիրէ հասրլ իտէն արազիէն տահա զիհատ զըյմէթատար տըր։ վէ թարլալարընա սու կէթիրմէքլէ, Ատանա՝ իքինճի պիր Մըսըր օլաճադ տըր, ատմիշ տիր։

«Գօնիայա սու կէթիրմէքլէ։ իլք սէնէսի 100,000 լիրա իսթիֆատ իթտիք։

«Ճէպիրէթ իլ Նէհրէյն թարաֆլարընա տախի սու կէթիրիլմէկինատ։ մէմլէքէթիմիզին միւսթազպէլ հազզընատա զօլայճա պիր թատվիր չըզտիրմանիզ։

«Էմանլարըմըզըն ինչասընը տա, պիր թէչէպպիւսաթ չիրքէթի տէրէօճատ իթմէք իսթէհոր։

«Բօլիթիգայը թիւճարիմիզ հազզընատա տախի պիր գաչ սէօզ սէօյլէմէք իսթէրիմ։ Իքի ատանամէ ագա իթտիք։ պիրի՝ Բուամանիա իլէ։ միւկէրի Պուլկարիսթան իլէ։ Եալընըզատա պունըպրալա իչթիզալ իտէճէքսինիզ։ Պունլար՝ կէօմրիւք բէսմինին՝ էշեանըն զըյմէթի իւզերինատն ալընմասը իթիպարըյլա (ad valorem) տիր։ ֆազատ հիւքիւմէթ, պու էսասատա տէվամ իթմէք ֆիքրինատ տէյիլ տիր։ Թարիֆատ ուսուլինի գապուլ իթմէք նիհէյինատ տիր։ Ավսթրիա-Մատար իլէ պու եօլատա մուխապէրաթ իճրա իտիլէճէք տիր։

«Տիւեունը զայրը մունթազամա հազզընատաքի բրօժէյէրիմիզէ տախր